

PAPAZIAN, Z. D. S. — Illustrated practical Dictionary English-Armenian. Կ. Պ. տպ. Մատթ. 1910. 80, էջ 1136. Գրքի լիցիզիա. 16 Ֆր.

Անգղիերենի ստացած օր ըստ օրէ կա-
րեւորութիւնը մեր մէջ գրգռւ եղած է Պ. Փա-
փազեանի ձեռնարկելու առաջինայ Տոյակայ
գործիս, յատկապէս նպատակ ընտրած իրեն
« Տայ ուսանողութեան օգտակար ըլլալ » Գո-
վելի նպատակ, որուն, ինչպէս կը յուսանք,
պիտի ծառայէ առանց կասկածի խնամեալ գործը
լիւրի:

Հեղինակը բառագրութեան ասպարէզն
առաջին անգամ չէ որ կ'իջնայ. իր « Տայերէնէ
անգղիերէն բառագիրքը » շատոնց ծանօթ է
Տրպարակին վրայ. նոր աշխատութիւնս այժմ
ամբողջութիւն մը կ'ըլլայ նախորդին հետ անգ-
ղիերէն ուսանողի ձեռքը:

Գործքը զարդարող 800 պատկերները
խնդիր գրաւական են բառարանին գեղեցկու-
թեան եւ առաւելութեան: Փափագեան բաց
ասկից ունեցած է, կարծեմ առաջին անգամ մեր
մէջ, գեղեցիկ գաղտնաբարձ անգղիերէն բա-
ռերու կեց անոնց հոմանշներն ալ դնել,
երբեմն մեկնելով նաեւ անոնց իրարմէ ունե-
ցած տարբերութիւնը: Հոս գօժուարահատ-
կնալի մնաց մեզի միայն այն կէտք, թէ ինչու
մեկնութիւնք անգղիերէն դուռած են եւ ոչ
Տայերէն, որ աւելի գիրութիւն պիտի մատու-
ցանէր Տայ ուսանողին: Եօջափելի առաւելու-
թիւններն մին է նաեւ բաղադրեալ բայերու
ընդարձակ տեղ շնորհուիլը, որ արտաքոյ կարգի
կը զուրացնէ լեզուին ուսուցումը:

Աշխատութեան վերջը գետեղած է Հե-
ղինակը շորս յաւելուած, որոնց մէջ երրորդը՝
ամենէն ընդարձակն (էջ 1105—1134) է
« Մասնաօր բառարան անգլիական ոճերու եւ
ասութիւններու օրինակներով բացատրուած »:
Եթէ ներուրի մեզի գիտողութիւն մը, պիտի
բաղձայնք որ վերջին չորրորդ յաւելուածին
տեղ դուրէր անգղիերէն ակնու Քոչերս ցու-
ցակ մը: Այսպիսի յաւելուած մը, որ ընդհան-
րացած սովորութիւն մ'է եւրոպական բառա-
գրքերու մէջ, զգալի դիւրութիւն կ'ընծայէ
նորուսներու:

Փերմ կերպով կը յանձնարարենք անգ-
ղիերէնի ուսանողներու Պ. Փափազեանի Տոյա-
կայ աշխատութիւնը:

Մ. Ն.



ԱՐՏՆԻԱԶԻ ՎՐՈՒ. ԳԱԼԻՆՏԻՐՈՒՄ. — Միութենական
Նաբց եւ Շտրոյսի: Պատմա-քննական տեսութիւն:
Մարզումս, տպ. Ներս-Սարգսեան, 1910, 80 էջ 70.
Գին՝ 4 ռոբ.:

Հատ գեղեցիկ ներք ընտրած է իրեն Ար-
տաւագ Կրք., ինչպէս զբեղիկի վերնագիրը կը
յայտնէ, պատմա-քննական տեսութիւն մը այն
միութեան ինքզոյն վրայ, որ յուրուած էր Հայոց
եւ Յունաց մէջ ծԲ. գարուն: Այս շարժման
գրութեան էին կիս Մանուէլ Կոմնենոս՝ Յունաց
կայսր, եւ Ներսէս ԸնորՏայի: Մատենան իր ամ-
բողութեանը մէջ կատարձ ունենալ կը թուի՝
մեծանուն Հ. Ալեշանի « ԸնորՏայի եւ պարագայ
իւր » մատենան: Գունէ չի նշմարուի Տոս որեւէ
առաւելութիւն մը յիշեալ քանակի երկի վրայ:
Արժ. Հեղինակն ճիշտացած է ծանօթ պատմա-
կան իրողութիւնները իր սեպական տեսութիւն-
ներով միայն, առանց պատմա-քննական յայտնու-
թիւններու: Ուսումնասիրութեան առնուած խն-
դիրը, ինչպէս ակնարկած է Ծով-Տը-Վի (տպ.
Վիեննա 1904) Մեծ. Հեղինակը, Հայ եկեղ. պատ-
մութեան կրճատ եւ շլուծուած հանգոյցներէն է
դեռ յայտար. եւ ցաւով կը անմենք, որ յարգ.
Հեղինակն իր այնպէս լուրջ չէ նկատած, ինչպէս
արժանի էր. եւ տակաւին « բազմալի », մնացած է
ինքզոյն լուրջ եւ մանրաքնին ուսումնասիրու-
թիւնը:



ՅՈՒՆԱՆԻՍՏԵՆ Գրական նամականեր եւ անոնց քննու-
կան արժէքը: Միտըն Կ. Պոլս, Տպ. Վ. եւ Տ. Տէր-
նեքսեան 1909: 80, Ը, 240 էջ Գին՝ 10 ռոբ.:

« Ինչպէս ծնաւ այնպէս մեռաւ. » առաժիս
միտքը շատ յարմար կերպով կրնայք Տայերէն
հրատարակութեանց մերձեցնել: Եւս կը տես-
նեն գրքեր, կ'ապրին անշուշտ, իրբեւ թէ հրա-
տարակուած չըլլային եւ կը թաղուին մուսացու-
թեան մէջ ժամանակ մը վերջը: Ունէին անոնք
ժամանակակից կենաց ժամար խաղալը դեր,
ունէին նորութիւն, արժէք տոհմային գրակա-
նութեան համար... Կիպ խօսք: Գրագատու-
թեան արուեստը խոտելի երեւցած է մեր քով:
Պ. Յովհաննէսեան կու գայ օրինակը տալու:
Գովելի ջանքով ձեռնարկած է քննադատական
վերլուծման ենթարկել Տայ գրողներու — ի
հարկէ փոքրամասնութեան մը միայն — « գրա-
կան համալու », եւ յերեւան հանել անոնց մտքի
արտադրութեանց « քննական արժէքը »: 16 գրող
առած է հեղինակն ի նկատ, բնական է շատ
չէ, բայց նաեւ չէ քիչ. եւ գոհանալ պէտք ենք
սկզբնական փորձովս: Հետեւեալ հեղինակու-
թիւնք, պէս պէս իրենց գոյնեղով, գրուած են
յատկապէս քննադատին ուշադրութիւնը:

